



Բ Ա Ր Ի Գ Ա Լ Ո Ւ Ս Ս

ԱՐՏԱՍԱՆԵԱԼ Ի ՀԱՆԴԻՍԻ ՊԱՐԳԵԻԱԲԱՇԽՈՒԹԵԱՆ

ՍՈՒՐԲ ՀՈՒՓՍԻՄԵԱՆՑ ՕՐԻՈՐԴԱՑ ՎԱՐԺԱՐԱՆԻՆ

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ Ի ՊԷՅԻՒՔՏԻՔԻ

29 ՅՈՒՆԻՍ 1890

\* \* \*

Տիկնա՛յք իմ եւ տարք, որ ժամէն շիտակ  
Մեզ պատուել կուգաք այս ծառերուն տակ,  
Արդ կ'ուրախանայ Աստուած ի վերուս,  
Եւ տեսնելով որ, ուսման, վարժասան  
Հանգիսից առթիւ ձեր հոգիք խայտան,  
Հանուրեամբ կ'օրհնէ՝ ձեր բարի գալուս :

\* \* \*

Տեա՛րք իմ եւ սիկնայք . մեր պաշտպանք ազնիւ  
 Որք միշտ կ'աշխատին գործով ու բանիւ  
 Մեր մտքերն ընել կրթութեամբ հարուս ,  
 Եւ որք ուրիշ վարձք չ'են ակնկալեր  
 Այլ մեր զարգացումն ու ձեր քաջալեր ,  
 Խեղճ քաջալեր է աւս ձեր գալուս :

\* \*

Տիկնա՛յք եւ տարք , այժմ որ կասարի  
 Մեր դպրոցական մի նորոգ սարի ,  
 Մեզ՝ որ դպրոցէ չ'ենք զլուսն փախուս ,  
 Մեր ուսուցչաց որք քեզին են քափեր ,  
 'Ի՞նչ մի՛ զլանաք ձեր հնչուն ծափեր  
 Որ մեզ նոր եռանդ ազդէ ձեր գալուս :

\* \*

Տեա՛րք իմ եւ սիկնայք . արդ՛ սիրս ի հրնիւ՝  
 Պիտի քուչնոյ պէս երգենք հի՛ւ , հի՛ւ , հի՛ւ ,  
 Որ հոս չունենաք հանոյքի կորուս ,  
 Որ մեր հանդիսին ժամն արագ այ խոյս ,  
 Եւ ամէն սարի , իբրեւ խըրախոյս ,  
 Կրկին վայելենք ձեր բարի գալուս :

\* \*

Տիկնա՛յք իմ եւ տարք . սանուհեաց կողմէն  
 Եւ մեր ուսուցչաց՝ որք հոս խումբ կազմեն  
 Եւ ինձ ծայնակից լինին ի ներուս ,  
 'Ի՞նչ որչափ լեզուաւ ու զըւարթադէմ  
 Ահա՛ կուգամ ես , պզտիկս , ու մաղթեմ  
 Ձեզ ջընորհաւոր ու բարի գալուս :

ԱՂԵՔ. Գ. ՓԱՆՈՍԵԱՆ

Ա. Ռ.

## ՎՇՏԱԿԻՐՆ ԵՂԻԱ ՏԷՄԻՐՃԻՊԱՇԵԱՆ

## ՀՍԿՄԱՆ ԺԱՄԵՐ

Ամառնային վերջին ամսոյ ամօթագին  
 օրերէն մին էր . մին այն տաղտկալի օ-  
 րերէն յորում բնութիւնը , կամ լաւ եւս

է ըսել բուսականութիւնը և կենդանա-  
 կանութիւնը հեւ ի հեւ կը հեծեն Առա-  
 ւօտու աստեղ արծակած խարիչ ու կի-  
 ղիչ սլաքներուն տակ : Աւասիկ այն  
 գունակ մի տաժանելի օր անցուցած  
 էինք :

Օրը արդէն իսկ տարածամտ չէր և  
 Արեգը տակաւ տու տակաւ կը փութայր  
 հրաժեշտ տալ երկրի : Վերջալուսոյ

վերջին տկար շողեր, անդ հորիզոնին վերայ, Արեգը գերեզմանին վերև հանգիստ առնող ծիրաներին (empourpré) ամպերի մէջէն ի վեր կը ցոլանային հեշտասեսիլ և հիւսիսայդի մը թեթեւ մանրանկարը կը ներկայացնեն տեսողութեան :

Արեգի օրհասական ճառագայթներէն — որք գոգցես մահամերձի մի վերջին հառաջանքներն են և ոչք փոցափայլ, առ Յարձեալն կծու բողոք մը բառնալ կը թուին — մի տարտամ առանձնացած շողիկ եկաւ ընկնել տըխրազգեսաց սրտիս ծալքերուն մէջ. սիրտըս, որ արդէն բոց առնելոյ տրամագրութեան մէջ կը գտնուէր, այդ ճառագայթի ընդհարումէն յոյզ առաւ ու բռնկեցաւ . . . : Յայտարարի մի կացութեան մարդկային միտքն ու երեւակայութիւնը ո՞ր կը սաւառնին, ո՞ր կը փոխադրուին, զայս նկարագրել արդարեւ տկար գրչի մի կարողութենէն անհամեմատ գեր ի վեր է :

Բնութիւնը հանդարտ էր ու զեփիւռին ոչ մի թեթեւիկ շունչ չէր դալ յուզել տերեւոց հեզիկ լուսթիւնը :

Առօրեայ աշխատութիւններէ խոնջեալ, դաշտը ելեր էի մի քիչ լիաթոք օդ ծծելոյ ու կազդուրուելոյ համար, և ինչպէս վերեւ յիշեցինք՝ զառաջինն աչքի զարնող բանը այդ հիասքանչ տեսարանն էր :

Ընդ երկար ու անյագ աչօք դիտեցի այդ տեսարանն որ զմարդ արբշիռ կառնու ի սիրտ և ի հոգի, այո՛, ակնապիշ ու անշարժ, արձանի մը պէս կանգուն ընդ երկար դիտեցի մինչեւ որ Արեգը իր վերջին հրաժեշտն առաւ, ու մըթութեան մ'ոխրագոյն ստուերին մէջ կորսուեցան այն մի քանի տարտամ ու տկար շողեր որք տակաւ կը ճառագայթէին . . . :

Մինչ այսպէս սրաթոյր ու միանգամայն տամուկ լուսոյ մը շողերով փողփողուն հորիզոնին վերայ մեզ համար մի աստղ կաներևութանայր, միւս կողմանէ ոչ նուազ հիասքանչ, և թերեւս առաւել բանաստեղծական Սստղ մի, ակնածոտ իմն, զերթ ինչ համեստ ու սլափառ սրբուհի, որոյ ոչ նկրտին ամպեր սքողել զճակատն ամբիծ, հեզիկ կը յառաջանայր երկինքի անչափելի ովկիանին մէջ : Լուսինն էր դա, որպէս կռահած է մեր ընթերցող, այո՛, լուսինըն իւր կատարելութեան մէջ կարմրորակ - դեղին, դիրուկ, փայլուն : Սուրբերու յատուկ սպիտակ - դեղին փառասպական (aureole) կը շրջապատեր իւր սկաւառակը :

Երկնից անհունութեանց մէջ սփիւռ հոծ ու ակնախտիղ համաստեղութեանց անդօրր հանրապետութեան նախագահըն, իւր վեհափառութեամբ սւ խորհրդածութեամբ համակ կը փայլէր . . . :

Արդէն որպէս ըսինք օրը տարածամած էր և պէտք էր ինձ ի տուն վերադառնալ, սակայն անկարելի է ինձ ըմբռնել այն անծանօթ ձողակաւն զօրն որ շլացեալ աչերս դէպ ի վեր, առ լուսին և առ աշխարհն աստեղց կը ձրգէին : Դիտեցի այսպէս, Եզովպոսի աստղարաշխին նման, մինչեւ որ, քաղաքին տանեաց ստուերներն եկան խըլել յինէն այդ չքնալ տեսարանի վայելումն :

\* \* \*

Վերջապէս, վերադարձած էի ի տուն : Որպէս միշտ բնական է, փոքրիկ պտոյտէ մը յետոյ քաղցրիկ մեղկութեան մը մէջ ընկղմած էի Լուսեամբս համակ : Երեւակայութիւնս վառարան մը դարձած էր այնպիսի խորհրդածութեանց, յորս, ստուար մասն կը գրու-

ւէին վերջին տեսարանաց ազդեցութեան տակ ծնունդ առնող խոհեր. կը մտածէի ուրեմն, կը խոկայի՛... սակայն զի՞նչ... անկարելի է ինձ ստուգել զայդ, միայն սա գիտեմ որ մի տարօրինակ — չըսեմ գերբնական — ազդեցութիւն կը կրէի յինքեան, մտքով ու հոգւով կը սընայի բնութեան վերնագաւառներն ու մինչ, այս հիացման մէջ աչերս մեքենաբար դէպ ի վեր կը բարձրանային, և ահա, մի խորհրդաւոր ձայն երկնեալ ու միօրինակ գա՛ն, գա՛ն, եկաւ թունդ հանել լողութեանս ջրերն ու յուզել զիս: Գիւղակին եկեղեցւոյն զանգն էր որ զմեզ յապաշխարութիւն կը հրաւիրէր: Գիշերային հսկումն կար:

Կրտսեր եղայրս փութացած էր յեկեղեցի արդէն, երբ մայրս յորդորեց զիս որ ես ալ երթամ: Արդէն այնպիսի մի տրամադրութեան ներքեւ կը գտնուէի որ սկսայ ինքնաբերաբար յառաջանալ: Դեռ եկեղեցւոյ դռնէն ներս չի մտած սաղմոսերգութեանց ընդհատ ու տարտամ ձայնը խորին տպաւորութիւն մը ըրաւ վրաս: Մեքենաբար քայլերս յառաջացած էին ընդ յառաջ և ահա ինքզինքս եկեղեցին գտայ: Սրբանուէր խորանին սեւթոյր ծածկոցը, անդ, վերեւը մշտնջենասպէս պլպլուն առկայծ կանթեղին ստուերային շողերն գիշերային խոր մթութեան մէջ, մոմեղինաց տարտամ փայլը, այս ամենը ահարկու և պատկառելի, մի սաստիկ յոյզ յարուցին մտացս ու սրտիս մէջ: Մթութեան մէջէն ու խորէն քահանայից խըստ սուտուքը կրկին խորհրդաւորութիւն մը կուտար այս աստուածանուէր տեսարանին: Շարականներու ներդաշնակ ձայնը և խնկեղինաց անուշահոտ ու սրբանուէր բուրմունք ի վեր կը բարձ-

րանային ի փառափանութիւն Աստուծոյ իրենց հետ բարձրացնելով նաև ջերմեւանդն ժողովրդեան ի խորոց սրտի ազօթից մրմունջներն:

Այս խորհրդաւոր տեսարանին առաջ որ իւր միօրինակութեան մէջ յինքեան կ'սքողէ մի անհուն պերճախօսութիւն և մարդկային մտաց ու սրտի կը խօսի, իրաւամբ երեւակայութիւնն իւր բարձրութեան զինիթն կը հասնի գոգցես, հոգին կը սրբանայ և համակ էութեամբ զմարդ կը դարձնէ առ Բարձրեալն ընդ ձգելով զնա: Եւ իրաւամբ, ո՞ր ազգային սիրան չ'զգացուիր, ո՞ր անհաւատն է որ սոյն այս սրբազան թելադրութեանց ներքեւ վայրկեան մը գէթ չը սլանար ի վեր թօթափելով յինքենէ աշխարհային ու նիւթապաշտական գաղափարներն...: Այո՛, կրօնն մարդկային դոյութեան համար մի ստիպողական ու կենսական պէտք է, պէտք՝ յորում և եթ կարեն լիուրի յագուրդ գտնել այն ամեն թաղութեանց բուն յառաջագիմութիւնք ու թշուառութեանց մտիթարութիւնք, որք անբաժան են կենաց տեւողութենէն: Հոգին՝ որ այս ազգային հակահարուածքը առաւել կզգայ՝ ուրիշ առթիւ չ'կրէ այնքան յեզափոխութիւն՝ որքան կը կրէ՝ երբ կզգայ զինքն ճաշակել այն վերացական ու աննիւթ սնունդէն որում պէտք իսկ ունի և անոնց որոյ իւրեան համար չէ կարելի դոյութիւն ունենալ...:

Այս գունակ մտածութեանց բեռին տակ վարդարանի հատիկներն մեղմիւ միօրինակ շարժմամբ մը կը գլորէին մատանցս մէջ: — Աստուածանուէր շարականաց ու սաղմոսից քաղցրիկ ձայնը և անուշահոտ խնկարկութեանց արբեցուցիչ բոյրը հոգւոյս խռովութեան մէջ, հեշտին անդորր մի ի վայր կը հա-

նէին յիս : Կղզայի որ անկարող էի զըս-  
պել ջերմեռանդն արտասուեաց մի քանի  
ինքնարուխ կայլակներ որք եկան զե-  
զուլ աչերս , և թոյլ տուի նոցա ի վայր  
գլորի՛լ . . . և այդ արտասուեաց աղի շի-  
թերուն հետ կը թափէի նաեւ գողցես  
հողւոյս վերայ ծանրացող մի դժնդակ  
սրտնեղութիւն . . . :

Որբաթափանց չուզեմ լինել բացառ-  
րելոյ համար զայս ամենայն , ըստ որում  
ի վեր մնայ այդ քան զիմ ակարութիւն :  
Նպատակս էր անկեղծ ու անխառն ճշ-  
դութեամբ ի գիր տողչարել զայն ա-  
մենայն զոր զգացած էի և նկարագրել  
անարուեստ՝ միջավայրն յորում կը գըտ-  
նուէի :

\* \* \*

Աւագերէց Սուրբ Հօր Օրհնեալք եղի-  
րուին արդէն իսկ կ'արձակէր բարեպաշտ  
ժողովուրդն և ես հոգւոյս սրտի կա-  
տարեալ անդորրութեան մէջ անակս  
վերագարծայ հեշտ գոհունակութեամբ  
մը համակեալ :

Փափաղեր էի մի փոքրիկ յանդգնու-  
թիւն ընել .

Նստայ գրասեղանիս գլուխն և գրե-  
ցի . . . և աւասիկ զոր ինչ շարադրոշ-  
մեց թղթին վերայ գրիչս , իւրեան ա-  
ռաջնորդ ունենալով սիրտ մը . . . :

Յանդգնութիւն կ'ըսեմ , այնու զի հա-  
մարձակեցայ զայս մի քանի տողեր նը-  
ուիրել , իբր հիացման նշան մի այնպի-  
սի անձնաորութեան զոր առանց իսկ  
անձամբ տեսած լինելու կը պաշտեմ  
հողուվս համակ . . .

Ուրեմն թող ներէ ինձ նիրվանայի  
երգիչը իմ այս փոքրիկ յանդգնութեան  
համար :

ՇԱՆԱԶԿԱՆՑ ԹԱԿԱՐԴ ՄԸ

Ծովը կը պարունակէ իւր մէջ բազ-  
մաթիւ գաղանիքներ . անանկ գաղա-  
նիքներ որոց դեռ գիտութիւնը ծա-  
նօթ եզած չէ : Յամաքի վրայ մարդն  
իւր ձեռօք կը պատրաստէ վայրենի գա-  
լանաց համար թակարդներ . և ահա  
ծովուն յատակաց մէջ խեցեմորթ անա-  
սուններ բնական թակարդներն ունին  
չանաճուկեր որսալու համար : Պատկե-  
րին մէջ կը տեսնէք ահագին խեցեմորթ  
մը Թոխսախնը փիկանքէս կոչուած .  
Հնդկաց ովկիանոսին մէջ կը գտնուի  
ամենէն աւելի , կան երբեմն որք հա-  
րիւր յիսուն քիւ կը կշռեն : Այդ խե-  
ցեմորթերուն պատեանները կը գոր-  
ծածուին եկեղեցեաց համար օրհնեալ  
ջրոյ անօթներ շինելու : Այս կենդանին  
ծովուն յատակի քարերուն կամ բոյսե-  
րուն հետ երբեմն այնքան ամուր եւ  
պինդ լարերով կ'ապուած կը լինի զորս  
քակելու համար հարկ է նմա տալ տա-  
պարի ուժգին մի քանի հարուածներ :  
Թռիտաքնը թուլամորթ է , քանզի ու-  
լականջին , ոտորէին և կամ խղունջին  
նման ոսկր չունի , զարմանալի յատկու-  
թիւն մ'ունի որմէ գրեթէ զուրկ են  
ամեն խեցեմորթներ : Ծովուն մէջ քարի  
մը վրայ կեցած կ'սպասէ շանաճկանց .  
այնքան կը սիրէ անոնց որսորդութիւ-  
նը : Երկու պատեանները բացած կը ո-  
պասէ և ահա՛ կ'անցնի շանաճուկն . բա-  
ւական է որ անոր պոչին մէկ մտը  
գպչի իւր պատեաններուն որք նոյն  
վայրկենին կարծես աւելի զօրութիւն  
մը ստանալով , կը բացուին , կը տա-  
րածուին և շանաճկան պոչը ամրա-  
պինդ կը սեղմեն , և խեղճ անասունը  
չկրնար ինքզինք աղտուել անոր խեցի-  
ներէն հակառակ իւր ճգանց և շարժ-

մանց : Եթէ երբէք նմանօրինակ պարագայի մը մէջ, դիպուածական կերպիւ գլուխը ջրոյ մակերեսէն դուրս մնայ, այն ատեն մտակայ ձկնորսի նաւակներ

նասուններու կեր կը լինի : Ովկէանու խորերուն մէջ ի՛նչ անհուն գաղտնիքներ կան, անբացատրելի և անիմանալի : Եւ ժամանակին հետ դեռ ի՛նչ բա-



կը դիմեն այդ կողմն և լարերով կապելով զայն իրենց նաւակին, ծովեզրը կը տանին : Եթէ ո՛չ իրմէ աւելի մեծ ա-

ներ երեւան պիտի ելնեն ավիանու խորերէն և երկրիս անդունդէն :

Թարգմ.

Մ. Գ. ՄՕԶԵԱՆ



## Մ Ա Մ Ը

Գունատ դիմօք, սպիտակ բարձերուն վերև գլուխը մեղմիկ խոնարհեցուցած, մեռնող Յիսուսին նման, հոն, անուշիկ և գորովազուլ մամը իւր մտերիմներով շրջապատեալ հոգին կ'աւանդէր:

Հեռացուցած էին քովէն իւր սիրած թունիկներն, տակաւին յոյժ զգայուն սրտեր, դիմանալու համար տեսարանին մեծութեան հանդէս որ պիտի պարզուէր երկնից կամարին վերև:

Ոգեվարքը սկսած էր, եթէ ամեն ատեն ոգեվարիլն այսպէս կըլլայ, մեկ նիւ խաղաղութեամբ, անվրդով, անվիշտ, մեղմօրէն, աստիճանաբար որպէս կրակ մ'է որ կը մարի, թռչուն մ'է որ կը նիրհէ: Թէպէտ և յունվար ամիսն էր, սակայն երկինք, դիտմամբ նորա համար, գարնայնոյ կապուտակ վերարկուն զգեցած էր: Արեգակը, հոն վարը կը շողար իւր փառաց մէջ, անբիծ, ահագին սափիրայի մը նման: Անուշահոտ բուրմամբ լի էր օդը: Հովտից խորերէն մինչև լեռանց բարձունքը ամեն ինչ կը ժպտէր: Նոյն իսկ ձիւնը, արեգական վերջալոյսին փոցավառ լոյսովն շողողուն, կեանք և ուրախութիւն կը ներշնչէր:

Երեք որդիները քովն էին, յետին անգամը հինաւուրց գերդաստանի մը յորում մահուան հրեշտակն քանիցս այցելած է,— գրեթէ ծերունիներ,— այնքան վշտաբեկ, այնքան հեծեծագին, որ կարծես թէ բուն ոգեվարքներն նոյն իսկ իրենք ըլլային:

Քահանան իւր յետին ալօթքը մըրմընջած էր. երբ ի խաղաղութիւն հոգի Բիխսոնէի: Բժիշկն ըսած էր. վերջն է: Արդէն սառուցեալ քրտինք մը պա-

տած էր օրհասականին ճակատը, բայց այդ դողդոջուն կաթիլներն որ ծիածանի մը նման կը փայլէին օրուան յետին լոյսովն, բնաւ տխրազգեցիկ տեսարան մը չէին պարզէր: Մարգարիտներ էին գոգցես, զորս աներևոյթ սկնալվաճառի մը ձեռքն ապարօջ մը կը պատրաստէր:

Ունչիւնը երթալով կը սաստիանար: Մարդս կզգար որ այլ ևս հոգին նուրբ կապով մը կցուած է մարմնոյն հետ: Հոգին հոն էր, կը տատանէր կը թափառէր փոքրիկ խցիկին մէջ, որպէս մի սակեգոյն թիթեռնիկ մետաքսեայ թելի մը վերև:

Աչքերը մարած էին: Հոգին ևւս կը նշմարէր անտարակոյս արգարութեան յաւիտենական լոյսն:

Բժիշկը բանալ տուաւ պատուհանը դիւրացնելու համար ոգեվարին վերջին շնչառութիւնը:

Սոյն պահուն, թռչնոց երամ մը պատուհանին վերայ եկաւ շարուիլ: Մամուն փոքրիկ բարեկամներն էին: Նաբարի սովորութիւնն ունէր նոցա կերտալու, այս ժամուս ևս յորում իւր հոգին պիտի ուղանար դէպ յերկինս: Երկու երեք անգամ ճառողեցին խեղճ անօթիները և յետոյ գնացին: Նոքա ալ հասկցած էին:

Աւա՛ղ, այն սնուցիչ, գորովալիւր ձեռքն, անգործ ու ստուած էր:

Ստուած իմ, ո՞րպիտի սրբազան ցաւով յանգուցիր մարց սիրտը: Երբ նոցա ստինքներն ցամաքած են, չունին կաթ սնուցանելու համար մանկիկներնին, երբ զաւակունք մեծցան ու հեհեռացան, — որպէս թէ ոչ կաթ և ոչ տղայ ունենային, իրենց հացն է որ կուտան քո թռչնիկներուդ:

Մամուն վրայ այլ ևս թեթեւ չունչ


մը մնացած էր, թեթև՝ որպէս քաղցրասիւք հողմոյ մը շնչիւնը: Հուսկ յետոյ վերջին թեւն էր որ բրթաւ ու հոգին իւր թռիչն առաւ դէպ յերկինս:

Այժմ, նորա սիրուն նշխարները կը հանգչին, հոն, բլրոյն զառիվայրին վերև: Բայց նորա անմահ էութիւնը, վեհանձն հոգին, քաղցրիկ իմացականութիւնը, նա, ի մի բան, իւր որդիները լաւ գիտեն թէ այս ամենը այլուր տեղ մ'է: Ինքն ալ գիտէ, փափուկ և սուրբ էակ, զոր անուշիկ մեռելոց գե-

ԴԻՏԱԿԱՆ ԶԲՈՍԱՆՔ

Մ Ո Գ Ա Կ Ա Ն Վ Ա Ր Դ Ն

Հաւկիթի կեղեւ մը կրնայ հաւասարակշռութեան մէջ մնալ ջրոյ ցայտման մը վրայ: Մնկոյ գնդիկ մը կամ հացի միջուկէ գնդիկ մը կրնան հաւասարակշիռ մնալ օդոյ հոսանքի մը մէջ: Այս փորձերը դիւրաւ կը կատարուի, որոց կարգէն է նաև հետեւեալն, Մոգական Վարդ անուանեալ, միւսնոյն սկզբունքին վրայ հիմնեալ սիրուն փոքր գործի




րեզմանը կը ծածկէ կանաչ խոտիկներով, —կանաչը, յուսոյ խորհրդանշանը:

Ահաւասիկ տեսածս է որ կը պատմեմ, ես, ամենախոնարհը, այն երեք որդւոցմէ որք տեսան անուշիկ Մամուն մեռելիլը:

Թարգ.

Սեղճիչ Գ. ՄՕԶԵԱՆ



մը: Սոյն խաղը նոր չէ, բայց շատ աւելի օգտակար է և բազմաց ոչ այնքան ծանօթ:

Թղթէ արուեստական վարդ մը պէտք է առնուլ և մետաղեայ բարակ խողովակէ մը անցնել, ինչպէս կը ցուցնէ մեր պատկերը: Սոյն խողովակն կ'անցնի ծաղկին թերթերուն մէջէն և միւս կողմանէ կ'երկարի այնպէս որ ծայրը կըրնանք մեր բերանն առնուլ, ծաղկին մեր աչերէն քսան հազարամէթր հեռաւորութիւն ունենալով: Եթէ կանո-

նաւորապէս փշէք այդ խողողակէն եւ զնէք վարդին վրայ թանթրուենոյ գնդիկ մը . ուսկից կախուած լինին մետաղեայ ամենաբարակ թելերու միջոցաւ թղթէ շինուած արուեստական երկու թիթեռներ , սոյն գնդիկն օդոյ հոսանքի մը մէջ պիտի մնայ և թիթեռնիկները անդադար չարժման մէջ , ենթարկուելով անտեսանելի օդոյն հոսանաց , վար-

ՀՆՁՈՒՆ ՄԱՐՄԵՆՈՅ ԹՐԹՈՒՄՆ

Ամեն մարմին որ կը հնչէ , կը թրթըռայ և մեր տկանջն հնչուն մարմնոյ մը թրթռումները կը ըսէ օդոյ ալեաց միջոցաւ , որք երկու տեսակ կը լինին խիտ և անօտր : Դիւրին է ապացուցանել լողութեան այդ սկզբունքն հետագայ փորձով :




դին շուրջն պիտի թռչտին կենդանի թիթեռներու նման : Կը պատահի երբեմն որ օդոյ մէջ սուառնող թանթրուենոյ գնդիկն ինքն իր վրայ կը դառնայ իրեն հետ ի միասին ընդ քարչ ածելով երկու թիթեռներն , որ այսպէս առանցքի մը շուրջ շրջանակ մը կը գծեն : Կա յաջողելու համար անհրաժեշտ է մեծ կանոնաւորութեամբ փշել :

Առէ՛ք ջրոյ դաւաթ մը և հակառակ կողմ դարձնելով , ինչպէս կը ցուցնէ պատկերն , կապեղէ՛ք դաւաթին ստքէն դերձանի մը ծայրն կոշիկի գնտաձեւ կոճակ մը , այնպէս որ դերձանը դաւաթին երկայնութենէն քիչ մը կարճ ըլլայ և կոճակը յենած լինի նորա ստորին մասին : Կապարեայ գրչի մը միջոցաւ զարկէ՛ք դաւաթին՝ որ կ'սկսի ձայն մը հանել . ձայն ելած ժամանակ կո-

ճակն փոքր ոտու մներ պիտի ընէ գաւաթին մակերեսին վրայ և կրկին ձայն հանել :

Մ . Գ . ՄՈՁԵԱՆ



ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹԻՒՆ

Մի լրագիր իւր փափուկ պաշտօնը լաւագոյնս կատարած կ'համարուի , ցորչափ մասնաւորապէս իր ընթերցողաց ախորժը կ'գրգռէ գրքերու ընթերցանութեան :

Աստ երկար կ'լինէր յիշատակել զըրազխաց և ընթերցասիրաց այն ամէն յօգուածները , որք մի քանի տարիներէ ի վեր կը հրատարակուին այս էջերուն մէջ սոյն անսպառ նիւթին վրայ , եւ արգարև չ'կայ մի ուրիշ նիւթ , յորում մարդուս միաքը անոր չափ պէս պէս հրապոյրներ գտնել կարողանայ : Անտարակոյս ընթերցանութիւնը ներբողի պէտք չունի . մարդ հատորներ կրնայ յօրինել վկայութեամբ այն մեծ անձնաւորութեանց , զորս կրնամք հպարտութեամբ յիշել : Ընթերցանութիւնը մեր յիշողութիւնը կ'ճոխացնէ , երևակայութիւնը կ'գեղեցկացնէ , դատողութիւնը կ'ուզէ , ճաշակը կ'զօրացնէ , մըտածել կ'սորվեցնէ , հոգին կ'բարձրացընէ և ազնուագոյն զգացումներ կը ներշնչէ : Լաւ գրքերը սիրելի խորհրդատուներ են , որք զմեզ կ'կրթեն առանց ձանձրացնելու , մեր յանցանքները մեզ կիմացնեն առանց այսրանելու և կ'ուզղեն առանց մեզ անհաճոյ երեւելու :

Ալֆոնս , Առակօնի թագաւորը , կ'ըսէր թէ՛ գրքերը լաւագոյն խորհրդատուներ են , վասն զի բնաւ չ'են շողօքորթեր մարդիկը , և կ'սովբեցնեն իրենց զոր ինչ պարտին ընել : Ի՛նչ քաղ-

յըր գոհունակութիւն կ'զգայ մարդս խօսակցելով այն մարդոց հետ՝ որոց ձայնը այնչափ դարերէ ետք լսելի կը լինի մեր կրթութեանն ու զուարճութեանը համար , և որոց ախորժելի յարարերու թիւնը նպատակ ունի կանոնաւորել ամենուս բարքը : Եթէ ամեն ժամանակ հարցում ուզես իրենց , միշտ պատրաստ են պատասխանելու . գիրքն է միայն այն անշահատէր ու անկեղծ բարեկամը՝ որ առանց մէկը շողօքորթելու կ'ըսէ ճշմարտութիւնը : Գիրքը մեր երիտասարդութիւնը կ'կրթէ , այրական հասակին մէջ առաջնորդ կ'լինի , և մեր ծերութիւնը կ'մխիթարէ : Որովհետեւ մեծ մարդոց պատմութիւնները կարգաւով կ'մխիթարուիմք թէ տարիքը չէ կարող տկարացնել այն կիրքը՝ զոր կ'ներշնչէ մեզ գիտութեան , արուեստի և գրականութեան մշակութիւնը : Յիրաւի ծերերը կրթութեան համար երիտասարդութեան ճաշակը կ'պահեն , մինչդեռ իրենց միւս ճաշակները կ'կորսընցնեն եթէ մեր ծերացած հասակէն սկսինք մեր նախնական ուսումը , ասոնք մինչև և իսկ խորին ծերութեան մէջ կ'տան մեզ երիտասարդութեան ժամանակ ունեցած հաճոյքներէն մեծագոյնը :

Սովորատ իր ծերութեան մէջ լաւ նըլաւգել սորվեցաւ :

Կատոն յարմար դատեց ութսուն տարեկան հասակին մէջ յունարէն սորվիլ , — և յաջողեցաւ :

Պլուտարքոս թերեւս աւելի ծեր էր , երբ լատիններէնի ուսման պարապեցաւ :

Թ'ոփրաստ մարդկային բարուց վրայ իր մեծ գործը սկսեց ութսուն և ութ տարեկան հասակին մէջ . մահը վերջացուց իր գրական զբաղումը :

Մեծն Արնօլտ իր աշխուժութիւնը ,

հանձարը և գրչին սահունութիւնը պահեցին մինչև ց'մահ, 90 տարեկան հասակին մէջ դարձեալ Մեծն Արնօլտ էր նա:

Քօլպէր, սոյն Ֆրանսացի հռչակաւոր նախարարը, 60 տարին բոլորած էր արդէն, երբ լատիներէն և իրաւագիտութիւն սկսեց ուսնիլ:

Դիւանապետ Թելիէ արամաբանութիւնը ուսաւ թոռանցը հետ դիւրութեամբ վիճաբանելու համար:

Բենիամին Ճօնսըն, այս անգլիացի բանաստեղծն ալ իր մեռնելէն մի քանի տարի առաջ աշխատեցաւ հօլանտերէնը սովորիլ:

Գիտնոց դասուն մէջ այս մասին զարմանալի է Մէնթ-Օլէր մարքիզը, անդամ Ֆրանսական Ակադէմիայի: Մարդ՝ այս անձնաւորութիւնը իբր հրաշք կրնայ նկատել: 76 տարեկան հասակին մէջ բանաստեղծութեամբ սկսեց գրագրիլ իր նուագները լի են աշխուժիւ, փափկութեամբ և շնորհով:

Հռչակաւորն Բօգաս 35 տարեկան էր, երբ գրականութիւնը մշակեց իրենց մանկութենէն ի վեր սոյն սաղարէզը մտած բազմաթիւ հեղինակները գերազանցեց. — աւտիկ հանձարի մենաշնորհը:

Լուդովիկոս Մօնալտէսքօ յօրինեց իր ժամանակին յիշատակները 115 տարեկան արտասովոր հասակին մէջ: Ահա զարմանալի զօրաւոր հանձարի մը ապացոյց, որոյ յիշատակութիւնը Վօլթէսըրած է, և որ նոյնպէս նոր ուսմանց մէջ ծերութեան յաջողութեան արտակարգ օրինակ մի է:

Ճօն Օճիլբի, Հոմբրոսի և Վիրգիլիօսի անգլիացի թարգմանիչը մինչև 54 տարեկան հասակին մէջ յոյն և լատին լեզուները չգիտէր:

Ֆրանքլին Կօլտ տարին կ'իւսակոխէր,

երբ բնագիտութեան վրայ իր հետազօտութիւնները սկսեց: Տրիտէնի գործոց ամբողջ հաւաքածոյն կ'համարուի այն նշանաւոր գործը, որ դրագետի մը գրչէն եղած լինի. այսու հանդերձ այս անգլիացի հեղինակը 27 տարեկան հասակին մէջ իր փիլիսոփայական հանձարը ցոյց տուաւ: 60 տարւոյն մէջ Եղիակաւնի ամբողջ թարգմանութեան խորհուրդը յղացաւ, խորհուրդ՝ զոր գարծաղբեց, իր ընտրելագոյն կտորները ծերութեանը մէջ յօրինելով:

Միքէլ-Անթ' իր ստեղծիչ հանձարը մինչև ց'ծերութիւն սրահեց, սրովհետև 90 տարի ապրեցաւ և ց'կեանս աշխատեցաւ իր արհեստին վրայ:

Իսկ Մէնաթ, Ֆրանսացի գրագէտը 90 տարեկան հասակին մէջ գեղեցիկ նուագներ յօրինեց:

Որպէս կը տեսնուի, գրական ճաշակը ամեն մտքի և ամեն հասակի կ'յարմարի. մարդ կրնայ ըսել թէ ընթերցումը մինչև իսկ սրտերու և մտքերու դասնութեանց միակ դեղն է. քանզի մարդկային բնութեան վշտաց սիտիանք կը պատճառէ և նուազ ժամանակի մէջ մտայնել կ'տայ ամեն վիճակի ունեցած վշտերը: Ընթերցումը բազում պարագայից մէջ ձանձրութեան դէմ ապուէն մի է. մարդս միշտ հաճելի անձանց հետ տեսակցիլ չ'է կարող, և յայնժամ լու է միայնութիւն քան անհաճոյ անձանց հետ տեսութիւն. բայց միայնութիւնը ևս շուտով ձանձրալի բեռ մի կ'լինի, երբ մարդ անզբաղ վիճակ մ'ունենայ, ընդհակառակն սրշտի քաղցր և սրշտի ախորժելի է, երբ մարդ գիտէ փոփոխակի զբօսնուլ աշխատութեամբ և ընթերցմամբ: Ընթերցումը հողւոյ սնունդըն է, որպէս կերակուրը մարմնոյ:

Որչա'ի ճշմարիտ է այն առածը՝ զոր

այնչափ իմաստութեամբ Վիվոնի դուք-  
 սը խօսեցաւ Լուի ԺԴ-ի, որ երբ հար-  
 ցուց նմա թէ ի՞նչ բանի կ'ծառայեն իր  
 ընթերցմունքը. — «Վեհափառ Տէ՛ր, —  
 պատասխանեց դուքսը՝ որ վարդապոյն  
 այտեր ունէր, — Բնթերցանութիւնը նոգ-  
 ւոյս եւ մտաց այն արդիւնք կ'պատճա-  
 րէ, ինչպէս Ձեր Վեհափառութեան շը-  
 նոհիւ կախարհ մտով սնանկէս ինձ վար-  
 դապոյն այսեւ կ'սայ :

Թարգ.

ՀԱՅՈՒՆԻ

Կարն

ԿԱՐՆ ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹԻՒՆԻՅՔ

— Ինչպէս որ կաթիլ մը մեղանը ա-  
 մանի մը մէջ լեցուած մաքուր ջուրը  
 կ'ապականէ, այնպէս ալ մի փոքրիկ  
 զէշ բնաւորութիւն՝ փայլուն դաստիա-  
 րակութիւն մը կ'աւելնու կ'ապականէ :

— Նրբ մեղք մեր երջանկութիւնը մեր  
 չ'ունեցածին մէջ կ'փնտռեմք, ուրիշնե-  
 րը զայն կ'տեսնեն մեր սենեցածին մէջ :

— Մորութիւնն ալ առաքինութիւնը  
 յարգելու ձևերն ունի. երբ առաքինու-  
 թիւնը իր առջևն ելնէ, աչերը կ'սո-  
 նարհէ և կ'շառագնի : Իր ամօթն է իր  
 յարգանքը :

— Այն մարդը որ փորձառութենէ  
 օգուտ չ'քաղեր, աղայ կ'մնայ իր բոլոր  
 կենաց մէջ :

— Տգէտ հարուստը ի ներքուստ ոս-  
 կեզօծեալ կաւէ ամանի մը կ'նմանի :

— Նախանձը մարդուս սրտին մէջ  
 երկաթի ժանգին կ'նմանի :

— Մեծագոյն վրէժխնդրութիւնն է  
 կարելի եղած վրէժխնդրութիւնը ար-  
 համարհել :

— Գործի մը յանդգնութեամբ ձեռ-  
 նամուխ մի՛ լինիր, այլ երբ որոշած ես,  
 ամենայն ժրութեամբ ու զօրութեամբ  
 ի գործ դի՛ր պայն :

(Նոյն)

ՄԱՆԿԱԿԱՆ ԶՈՒՍՐՃԱՆԻՔ

Աշակերտք դասարանը մտած են : Կա-  
 ռավարիչը աղայոց ձեռները կը դիտէ  
 մաքրութեան կանոնները վարժարանին  
 մէջ հաստատելու համար :

— Պետրո՛ս, ձեռներդ բաց որ տես-  
 նեմ, ինչո՞ւ կը սրահես :

Տղեկը ալ ձեռները կը բանայ միայն :

— Ի՞նչ աղտեղութիւն : Եթէ դա-  
 սարանին մէջ ուրիշ ձեռք մ'ալ այս-  
 պէս ցուցնես, վստահ եղի՛ր որ չեմ  
 պատժեր դքեդ :

— Օ՛հ, Պարոն, դժուար չէ այդ ը-  
 սաւ Պետրոս ձախ ձեռքը ցուցնելով  
 նմա :

Տիգրան դեռ նոր կերած է կարկան-  
 դակ մը. . . անուշտ ձեռները կը լսէ  
 բերնին մէջ :

— Ի՞նչ, մասներդ կը լսես, չարա-  
 ճճի, կը գոչէ մայրն :

— Բայց, մայրի՛կ, դու չըսի՞ր ինձ  
 թէ բան մը պէտք չէ թողուլ որ կոր-  
 սուի :

Փոքրիկ Հայկանու չին կատու մը նը-  
 ուրիւրած է : Մօրը բարեկամուհիներէն  
 մին օր մը այցելութեան կուգայ :

— Պէպէ՞քդ թէ կատուդ աւելի կը  
 սիրես, կը հարցունէ հետաքրքրու-  
 թեամբ :

— Աւելի կատուս կը սիրեմ. բայց  
 կ'աղաչեմ, արիկի՛ն, որ պէպէ՛քս չ'ըսես :

— Հայկ, ի՛նչպէս կ'ըլլայ որ վար-  
 ժարանէն երբէ՛ք բարի նիշ չես բերեր :

— Ո՛հ, հայր իմ, մեք այնքան շատ  
 ենք որ մինչեւ կարգն ինձ գայ, բան  
 մը չը մտար :

Մ . Գ . Մ .



ԲԱՆԱԻՈՐ ԵՒ ԳՐԱԻՈՐ

ԹՈՒԱԲՄՆՈՒԹԻՒՆ

Շնորհակալութեամբ ստացանք Արիստակես էֆ. Պոյաճեանէ իւր հեղինակած Թուարանութեան Դասընթացքին Բ. տարին ևս: Այս ընթացք պիտի բաղկանայ վեց տարիներէ, որուն Ա. և Բ. տարիները հրատարակուած են եւ միւս մնացեալ տարիները, ուղեցոյցներով մէկտեղ հետզհետէ պիտի հրատարակուին, որ արգարեւ զգալի բարեփոխում մը յառաջ պիտի բերէ Թուարանութեան ուսման համար: Մեր ընթերցողաց լաւ գաղափար տալու համար ի ստորեւ կը դնենք հեղինակին սոյն դասընթացքին համար կազմած ամբողջ գործին ծրագիրը

ԴԱՍԸՆԹԱՑՔ ԹՈՒԱԲԱՆՈՒԹԵԱՆ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՈՐԱՂՈՒԹԵԱՐ

Ա. Տարի. — Բանաւոր և գրաւոր Թուարանութիւն 1—10 և 1—50 Թուոց մշակութիւն հանդերձ ուսուցման եղանակաւ:

Բ. Տարի. — Բանաւոր և Գրաւոր Թուարանութիւն 1—100 Թուոց մշակութիւն:

Ուղեցոյց Բ. տարւոյ Բանաւոր եւ Գրաւոր Թուարանութեան. ուսուցիչներու համար:

Գ. Տարի. — Բանաւոր և Գրաւոր Թուարանութիւն 1—1000 Թուոց մշակութիւն:

Ուղեցոյց Գ. տարւոյ, ուսուցիչներու համար.

Դ. Տարի. — Բանաւոր և Գրաւոր Թուարանութիւն, 1000—էն վերագոյն Թուոց մշակութիւն:

Ուղեցոյց Դ. տարւոյ, ուսուցիչներու համար:

Ե. Տարի. — Պատճառաբանեալ Թուարանութիւն (կանոնաւոր ընթացք) ամբողջ թիւեր:

Խնդիրներու հաւաքածոյ Ե. տարւոյ.

Զ. Տարի. — Պատճառաբանեալ Թուարանութիւն (կանոնաւոր ընթացք) կոտորակաւոր թիւեր:

Խնդիրներու հաւաքածոյ Զ. տարւոյ:

Նոյնպէս շնորհակալութեամբ ստացանք Կոմիտաս էֆ. Ա. Ոսկեանի

ՆՈՐ ԸՆԹԱՑՔ

ԳԱՂՂԻԵՐԷԼԷԻ ՀԱՅ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԵԱՆ

Հ Ա Ն Դ Ե Ր Ձ

ՀԱՄԱՌՈՏ ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Մասն Ա. Ե. — Կ. Պոլիս, Տպագր. Յ. Գալաֆեան. Երես' Ա. — Ե. 604, 80: Դին' առաջին 3 մասանց 2 ական դահեկան. վերջին մասանց 4 ական դահեկան:

Ամբողջ ընթացքը բաժնուած է ի հինգ մասունս, որոց իւրաքանչիւրն ուրոյն հատոր է:

Գործոյն նպատակն է աշակերտն ի կարճ ժամանակի գաղղիերէն լեզուն հասկնալու և գաղղիերէնէ ի հայ լաւ թարգմանելու վարժեցունել:

Յատկապէս կը յանձնարարեմք զսոյն ամեն անոնց որք կը փափաքին դիւրութեամբ ուսանիլ գաղղիական կրեւոր լեզուին գլխաւոր սկզբունքը:

ՃԱՄԲՈՐԴՈՒԹԻՒՆ Ի ՀԻՍՍԻՍՍՅՈՒՆ ԲԵՆԵՌ

## ԵՐԿԻՐ ՓՐԱՆՍՈՒՆ ԺՕՁԷՓԻ

ԵՒ

Ծ Ո Վ Ե Ո Ր - Ձ Է Մ Պ Լ Ա Ի

ԳՂՈՒՆ Ը .

Ի Հիւսիսային ծայրն . — Միսկէնսօր՝  
սառնամանիկն . — Ասկած . — Ֆրիկլըլի  
հրուանդանն . — Վերարարն ի նաւ . —  
Արջի որսորդութիւն :

(Շար . 20րդ թիւէն)

Իշխան Ռօտուլֆ անուանեալ երկրին  
արեւելեան կողմէն մինչև արեւմտեան  
կողմը այցելելէն յետոյ , հասան ի Պը-  
նօսօֆ հրուանդանն , լայնութեան 81<sup>0</sup>  
45 աստիճանին վրայ :

Նախորդ աւուր արշաւանաց վրայ  
գոհ մնացած , կը շարունակէին իրենց  
ճանապարհն որ հետզհետէ աւելի գե-  
ղեցիկ և մեծաքանչ երեւոյթ մը կըս-  
կ'ստանայր : Բարեխառնութիւնն որ  
Թէկէթօֆի վրայ գէրոյէն վար 29<sup>0</sup> կը  
ցուցնէր , այդ սառնապատ վայրոյ՝ մէջ  
12<sup>0</sup> կը նշանակէր :

Բէնկուէններու հրուանդանին վրայ ,  
բնութիւնը յանկարծ փոխեց իւր երե-  
ւոյթն :

Թռչնոց անթիւ թռիչներ , առջերու  
և աղուէսուց արշաւանքներ , և փոկե-  
րու ոստոսաւմներ , ահա՛ այսպիսի տե-  
սարանի մը առջև ներկայ կը գտնուէին :

Ճանապարհը կ'սկսէր վտանգաւոր  
հանգամանք մ'ստանալ . սառոյցներն  
այնքան կարծր չէին , այլ աւելի կա-  
կուղ . խոհեմութիւն էր ճահապարհոր-  
դաց համար երկայն պարանի միջոցաւ  
քայլել և ամէն մէկ քայլն զգուշու-

թեամբ կատարել չգահափիթելու համար :  
Բլնկուէններու հրուանդանին մօտ կը  
գտնուար խորշ մը Թէօփիլիցի խորշն ան-  
ուամբ . հոն կը ներկայանար մեզ հըս-  
կայ սանդուղի մը ձեւն :

Ո՛չ միայն սառոյցն հետզհետէ տըխ-  
րարեկ վիճակ մը կ'ստանար . այլ եր-  
բեմն անանկ սառնակոյտեր կը ներկա-  
յանային որոց կարծրութիւնը չէր կըր-  
նար տեղի տալ տապարին հարուածոց :  
Ամէն մէկ բուլէին հարկ կը դատուէր  
սայլակին մէջէն պարպել բեռերը և կը-  
տոր կտոր տեղափոխել զայնս : Գիշերը  
երբ վրայ հասաւ , եկած էին արդէն  
ժայռուտ հրուանդանի մը ծայրն որ կը  
վերջաւորէր սեպածեւ ժայռերով և զոր  
կնքեցին նկարագրական անունով մը ,  
Սիւներու հրուանդանն :

Բաեէն հասած էր լայնութեան 82<sup>0</sup>  
աստիճանին վրայ , երկու օր մնաց և յի-  
շատակութեան կարևոր կէտ մը կար ,  
այդ վայրերուն մէջ պակէնս մ'իսկ չե-  
րեցաւ :

Երկրախոյզերն իրենց պաշարները  
սառնակոյտերէն բացուած ձեղքերուն  
մէջ դրին արջերուն կեր չտալու համար ,  
հրուանդանին կողերէն վեր սկսան ել-  
նել որոյ բարձրութիւնն 800-900 մէթ-  
րի կը հասնէր :

Ժամը տասնևմէկին ուրիշ հրուանդան  
մը հասան զոր կոչեցին ձէւմինս հըր-  
ուանդան : Այդ կետէն սկսեալ , ճանա-  
պարհն այնքան սեպածեւ էր որ հարկ  
եղաւ շուները սայլակէն քակել և լքա-  
նել կառքն : Եւ այսպէս մեծաւ դժուար-  
ութեամբ յաջողեցան ելնել նոր գլխոյ  
մը վրայ հիւսիսային լայնութեան 82<sup>0</sup> , 5  
աստիճանին վրայ և զոր անուանեցին  
Ֆրիկլըլի հրուանդանն : Իշխան Ռօտուլֆի  
երկիրը կը շարունակուէր մինչև նոր  
հրուանդան մը որ կոչուեցաւ Շոուարս

Օսպոննի հրուանդանն : Այդ կէտէն անդին , անորոշ գիծեր միայն կ'երևէին :

« Գալով այն ենթադրութեան թէ բեւեռային ովկիանոս մը պիտի գտնենք , կ'ըսէ Բաեէո տեղակալն , Ֆլիկըլի հըրուանդանին բարձրէն մեզ այնպէս կ'երևէր թէ այդ ենթադրութիւնն անորոշ և գրեթէ անիրականալի բան մ'էր : Աւասիկ իր ճշգրտութեանը մէջ , այն սեսարանը զոր կը ներկայացնէր մեզ չըջակայ վայրն : Մեր տուջև պարզուող ջուրը ծովու հանգամանք մը երբէք չունէր . այլ ամեն կողմանէ սառնակոյտերէ պաշարուած : Կարելի է տեսնել այդ փոքրածաւալ աւազանը քարտէսին վրայ որոյ գոյուլթիւնը կը վերագրեմ ես արևելեան հիւսիսային կողմէն փչող հողմոց :

« Ճշմարիտ հպարտութեամբ մը պարզեցինք Ֆլիկըլի հրուանդանին վրայ Աւրստրո-Հունգարական դրօշակն :

« Կարելի եղածին չափ հեռու վայրերու մէջ տարած էինք այդ դրօշակն : Դժուարին էր մեզ աւելի ընդարձակել մեր հիւսիսային արշաւանքներն , և հասնիլ այն երկիրներն ու անծանօթ վայրերն զորս հազիւ կը նշմարէինք . բայց կարեւորագոյն հարկ մը կը հրամայէր մեզ կանգ առնուլ այն կէտին վրայ ուր հասած էինք և դադրեցնել մեր արդար հետաքրքրութեան խանդն :

« Եւ այդ կէտէն վերադառնալէ առաջ , ըստ վաղեմի սովորութեան ճանապարհորդաց , բացինք ժայռի մը մէջ ճեղք մը և հոն դրինք շիշ մը որ կը բովանդակէր համառօտ ծրագիրն մեր հիւսիսային ուղևորութեան :

« Մեք , ի հիւսիսային բեւեռ Աւստրո Հունգարական արշաւանաց անդամքս , մինչև այս կէտը կրցանք հասնիլ , 82<sup>0</sup> , 5 , աստիճանին վրայ , լայնութեան ամենէն

բարձրագոյն կէտն , մեր նաւէն դուրս ելնելնէս վերջ , տասնևեօթն օր շարունակ քալելով , հարկէ ըսել թէ նաւերնիս սառոյցներուն մէջ 79<sup>0</sup> 51' ին վրայ կանգ առած էր :

« Եզերաց կողմը , փոքրածաւալ ջրոյ աւազանի մը գոյուլթիւնը կը հաստատենք : Այդ աւազանին շուրջը կը տարածուի 90 100 քիլոմէթրի ընդարձակութիւն մը որոյ սահմանները ճշգորէն չենք կրնար որոշել : Մեր փափաքն է մտնել նաւերնիս որ կ'սպասէ մեզ եւրոպա վերադառնալու համար : Ստիպուած էինք այսպէս ընելու սառոյցներուն պատճառաւ որք նաւը պաշարած են և առողջապահիկ վիճակին վրայ որ մարդոց կ'սպառնայ :

« Ստորագրեալք

ԱՆԹՈՒԱՆ ԶԱՆՆՆՈՎԷՅ նաւատիր  
ԷՏՈՒԱՌ ՕՌԷԼ նաւային տեղակալ  
ԺԻՒԼ ԲԱՅԼՈ հրամանատար »

« Ֆլիկըլի նրուանդանէն , 1874 , ապրիլ 12 .

Բաեէո հրամանատարին համար ապրիլ 12 վերջին օրն էր : Ինչպէս որ խոստացած էր , հիւսիսային լայնութեան 82<sup>0</sup> աստիճանը հասած էր : Այժմ կը մնար վերադառնալ ի թէկէթօֆ զուլքած էին հարաւային կողմը , 260 քիլոմէթր հեռի իրենցմէ : Արդեօք նոյն կէտին վրայ պիտի գտնէին : Սառոյցներէն չէր հալածուած միջից :

Պարաններու միջոցաւ , երեք ընկերները մինչև Ժէրմանիա հրուանդան հասան սառոյցներէն անցնելով , կրկին առին իրենց բեռերը և երեկոյին , խոնջեալ ու վաստակարեկ , Սիւներու հըրուանդանը հասան : Հազիւ զօրութիւն ունէին սայլակը քաշելու : Իրենցմէ մին , Օռէլ , որոյ աչերն երկար ժամանակէ ի վեր կը ցաւէին , գրեթէ կուրացած էր ,

միւս երկու ընկերները անքուն մնալէ յոգնած , բան մը նշմարելու կարող չէին և կը քայլէին արտեանունքնին գրեթէ կիսագոց : Միշտ պէտք էր պարպել սայլակը , կրկին լեցնել և նորոգել :

Թարգմ. Մ. Գ. ՄՕՁԵԱՆ  
[Շարունակելի]

ԼՈՒԾՈՒՄՆ ԹԻԻ 31 ՀԱՆԵԼՈՒԿԻ  
ԱՂ, — ԶՈՐԻ — ԿԱՄՈՒՐՁ

ԼՈՒԾՈՒՄՆ ԹԻԻ 32 ՀԱՆԵԼՈՒԿԻ  
ԱՐՄԱՏ — ՄԱՏ  
Լուծեց Պ. Յ. Արայճեան

ԼՈՒԾՈՒՄՆ ԹԻԻ 33 ՀԱՆԵԼՈՒԿԻ  
ԱԳԱՀ — ԳԱՀ — Ա՛Հ  
Լուծեցին Պարոն Յ. Արայճեան : —  
Պարոն Կարապետ Յովհաննէսեան , Աղ-  
րիանու պոլիս :

ԼՈՒԾՈՒՄՆ ԹԻԻ 34 ՀԱՆԵԼՈՒԿԻ  
ԹԱՂ, — ԱՂ,  
Լուծեց Պ. Յ. Արայճեան

Հ Ա Ն Ե Լ Ո Ւ Կ 35

Անկենդանը վեր ելաւ  
կենդանին վար առաւ :  
ԿԱՐՆՅՈՒՆ

Հ Ա Ն Ե Լ Ո Ւ Կ 36

Անծակ մարգրիտ  
Դերձան թելերով  
Աստուած կ'ընէ  
Մարդը կ'ըսէ :

ՆՈՅՆ

Հ Ա Ն Ե Լ Ո Ւ Կ 37

Ներս մտայ համբուրեցի  
Դուրս ելայ քարկոծեցի :

ՆՈՅՆ

Ծ Ա Ղ Ի Կ Մ Ա Ն Կ Ա Ն Ց

Կը հրատարակուի տետր առ տետր 16 երեսէ ըսկացեալ 15 օրը միանգամ Տարեկան գինն է կանխիկ 30 դշ. արծ. մէճիտ Պօլսոյ համար : — Գաւառաց համար 40 դաշեկան 4 ըւրբի Ռուսաստանի համար : — Մէն մի տետրակին գինն է 50 փարսյ :

Բաժանորդագրութեան տեղերն են՝ Կ. Պօլիս Էսկի Զապթիէ Ճատտէսի , թիւ 61 . Հանդիսի խմբագրատունը . — Կամուրջի գլուխ՝ Զրազմառ Պօլսու և Յակոբ աղայից խանութները : Ազրիանուպօլիս . — Արամ էֆ. Սըվաճեան . Ատանա . — Պետրոս էֆ. Ուրֆալեան . Գասիբէ . — Յառաջդիմաւոր ընկերութիւն . Երզնկա . — Գրեգոր էֆ. Տէր Գարբէլեան . Եօղկաթ . — Միհրան էֆ. Քիւրքեան . Զմբուհի . — Ռուս. մնասիրաց ընկերութիւն : Թիֆլիզ . — Մեծ. խմբ. Աղբւր Հանդիսի . Կարին . — Մեծ. Յակոբ էֆ. Համամճեան . Մէքսին . — Գրեգոր էֆէնտի Արփեարեան . Մանիսա . — Մանածիւղ Ռուս. մնասիրաց ընկ. Մարտեան . — Յ. Թ. էֆ. Գայաեան . Նիկոմիդիա . — Յակոբ էֆ. Տէր Աղարեան . Ռոստոթոյ . — Ռուբէն էֆ. Գօլանճեան . Սամսոն . — Միհրան էֆ. Քիւրքեան . Սեբաստիա . — Միհրան էֆ. Թաշճեան . Սիմֆերոպօլ . — Արժ. Օգոսէնտիոս ԲՏԿ . Կօպակճէն Տրապիզոն . — Նշան էֆ. Գալսյճեան . Օրտու . — Մեծ. Յակոբոս էֆ. Արսլանեան :

ԱՐՏՕՆԱՏԻՐ Ա. ՍԱԲԱՅԵԱՆ